

ՊԱՏԱՍԽԱՆԻՔ

ԲԱՆԱՍԻՐԻ ՄԸ ԴԻՑՈՂՈՒԹԵԱՆՑ

1. Բաց յերեմիայ «Ա. Գորոց ուրիշ մէկ տեղը Միննի անոնը չյիշասակուելին» չնըք կրնար հետեցընել՝ թէ Միննի նոյն չէ Հայաստանի հետ, բանի որ պէտք չկար «ուրիշ տեղ» Հայաստանի յիշատակութեան, — նոյայ տապանն իշած է կորդուաց լիրանց վրայ, — և ոչ «Այրարատ» լիրան վրայ, Այսպէս կ'ընդունին և Սիհնեղզոս, Եսաւի փոս, և այլք, որոնց աղբիքն է թերոսս քաղզակցին, զորմէ տես վարը՝ Ծննդոց զրբին զլ. Ը, և Համարին Այրարատը՝ մեր Այրարատը չէ, այլ կորդուաց լերինքն են, որ կոչուած են թէ Այրարատ և թէ Մասիս անոննիրով. իսկ Երեմիայի զլ. Ծ, 27 համարին Այրարատը՝ մեզի ծանօթ Այրարատն է, բորբոժին տարբեր միւսն. Անուանց նմանութիւնը՝ տեղի տուած է միաւ մեկնութեանց. Ծնն. Ը, Վըրարատ Հնուամատենի ամենահին մեկնութիւնն՝ Ռոկեղոսի թարգուի միւսնը՝ Պատուանց նմանութիւնը՝ տեղի տուած է միաւ մեկնութեանց. Ծնն. Ը, Համարատ Հնուամատենի ամենահին մեկնութիւնն՝ Ռոկեղոսի թարգուաց լիրանց վրանց կարդուաց — կը զնէ ՇՌՈՇՌՈՇ (տուորէ կարդուա) = «լիրինք կորդուաց», ճիշդէ այսպէս ունին նաև սառիին՝ ԾՌՈՇ (տուորայ կարդուա) = «լիրինք կորդուաց», և արարն՝ ՃՋԱԼ (զիրալի կարդուա) = «լիրինք կորդուաց»: Պշիտոյի թարգմանութեան զրբելէ ժամանակակից Յովլաման րարունին զրած է նոյն տեղ՝ ԱՆԿՇՐԱ (Արմինա) = «Հայաստան»: Բայց այս բարունին՝ Երեմիայի Ծ, 25 հատուածին առջն աւելի մանրամանութեան մոնելով, բնազրին Այրարատ անուան տեղ զրած է ՇՌՈՇ (կարդուա) = «կորդուաց». այսպէս և արարն՝ ՃՋԱԼ (կարդուա) = «կորդուաց»: Խակ նոյն Յովլաման Միննի անուան տեղ զրած է այս անզամ՝ սառըոյն նման՝ ԱՆԿՇՐԱ (Պուրմինն) = «Հայաստան»: Արդ՝ ամրողը միասին առն-

լով, Յովլամանի թարգուան Երեմ. Ծ, 27 ոլովիտ ԱՐՃԱ ՇՐՈՇ ԲՄՌԻՇ (մալքվար արցա դկարդուար խորդին իսուրմինն ու Հաղեր) = «թագաւորութիւնս երկրին կորդուաց, բանակս Հայաստանի և Աղիարենի*», Վուլգատան՝ Յովլամանէն աւելի ուշ թարգմանութիւն մը՝ բնական էր թէ նոյն կերպով պիտի վարուէր. և արդեամբ Ծնն. Ը, և զրած է «super montes Armeniae», իսկ Երեմիայի հատուածին մէջ՝ «Ararat, Menni, et Asce-nez», երբայիցոյն նման՝ Ուրեմն ուստի է այս սիալումն, եթէ ներկի է սիալումն անուանել: Վայսոնի է թէ կորդուաց զաւառն՝ Հայաստանի կորդից նահանդին մէկ մասը կը կազմէր երբեմն. Հետևարար կորդուաց ըսերով՝ Հայաստանի մէկ զաւառը՝ կ'իմանային. իսկ Հայաստան ըսերով՝ բնականարար թէ կորդուաց զաւառն և թէ միւս զաւառնին ու նահանգները կը համենային. ուստի սիալ չէ կորդուաց անուան տեղ՝ Յովլամանի և Վուլգատայի՝ Հայաստան գնենին, զի փոխանակ բռն տեղն որոշելու՝ Ընդհանուր երկրին անունը տուած են, բայտ սուլորութեան. օրինակի համար, նոյն չէ՝ ըսելը՝ թէ Միթմար արքան իտալիա բնակեցաւ», փոխանակ ըսելու՝ «Միթմար արքան Վենետիկի բնակեցաւ», կամ՝ աւելի մանրամանութեան՝ «Միթմար արքան Ս. Ղազարու կղզին բնակեցաւ»: Թէ տապանը կորդուաց լիրանց վրանց վրայ նստած է, և թէ կորդուաց ըսերով՝ Հայաստանի մէկ մասը կ'իմանային, որով և մատենազրաց ու մեկնչաց ոմանց Այրմեման անունը՝ կորդուաց երկրին երբ հոմանիշ զործածուած է, վկայ է թերոսսու. Տօս ծե պլօծ ունուու հատակլիթենուու են ոյ Արմենիք էլու մերօս ու են տօւէ Կօրծաւան ծրես ու ուշ Արմենիաց ծւաբենեւուն . . . (Fragm. hist. graec. հրտ. Միլլերի, Հտ. Բ. էջ 502, հտճ. 7^{ու}): — Սորտ-

* ԴՐՈՒՅՑ կամ = «Աղիարեն» ըստ առաջին կամ՝ Անդ կ' Neubauer, G'ographie du Talmud, էջ 374 և 423:

բոնի և Պաղպմէսսի՝ ու Մածուց ծրօս ուրիշ բան չէ բայց կորդուաց լերինք . Աւրեմն երկու Արարատ-Մասիս պէտք ենք ընդունիլ Հայաստանի մէջ, մին Ծննդոց զրբին Արարատ = Կորպութ, և միւսն՝ Երեմիայի զրբին Արարատ = Այրարատ = Աղբը դադ . «Rien, absolument rien ne prouve que pour l'écrivain élohistre, auteur de *Genèse.*, VII, 4, le nom géographique d'*Ararat* eut le même sens que pour les prophètes». (F. Lenormant, *Les origines de l'histoire*, հա. Բ, էջ 37).

Գալով Եսայեայ զրոց զ. Ա., 38 համարին մէջ յիշուած Արարատ անուան, վերի զիտողութիւններս կը կրկնեմ . յոյնը, լատինը, տերոսոս և այլը փոխանակ մասնաւորելով՝ Արարատ ըսկու, ընդհանուր տամարի Արմէնիա = «Հայաստան» ըսած են : Այս Հայրասպանութեան գլազը յիշատակող միակ արձանագրութիւնն՝ որ կը պահուի այսօր է . Պոլոսյ Հնութեանց թանգարանին մէջ, շատ վասուած և կէսէն վեր կոտրած է դրազգաբար : Ապաստանաբանին տեղը՝ որոշուած չէ հոն, այլ միայն կ'ըսուի թէ՛ դուռմու ցիր լիրիշու ինա քաքրու ուրասախազու = «(Սննեցերիբայ) որդին՝ սերեալ իւր մարմնէն, զէնցովն սպաննեց զնա» . այսինքն՝ Հակառակ Ս . Գրոց և այլ պատմագրաց՝ եղակիի Խօսք կայ այստեղ, և ոչ «երկու որդոց» : (Հմտ. այս մասին՝ P. V. Scheil, *Une nouvelle inscription de Nabonide*, սինակ Ա, տող 39-41) :

2 . Աւելորդ է կրկնելն հոս՝ ինչ որ վերն ըսի . միայն պէտք եմ յաւելով՝ թէ Արարատայ, Մինուոյ, Ասցանազայ, Նահրիի, և այլ բազմնմիւ . արձանագրութեան մը Համեմատ՝ միայն Նահրիի մէկ մասին մէջ 6 6 հատ – թագաւորութեանց ծագումը, լեզուն, կրօնը նոյն էին, սակայն քաջարականապէս՝ իրարևէ անհայտ բայց զաշնակից իշխանութիւններ էին, ուստի կարելի չէ «Համարել զանոնց մի մի զաւաններ Հայ երիքին» : — Ամսվայ Գ., 3 «Ծիսման» լեռով՝ շատ սխալ բացատրած են մեկնից ոմանք, զամն զի երայերէն բնագիրն ունի՝ **Աշոշար**

(Հարմոնա) = «Հերման», որ նոյն է ընդ՝ **Կայոշ** (Խերմոն) = «Հերման» Երկոր . Օրինաց Գ, 8 և Յեսոուաց ԺԱ, 8, որ յոյնը կը զի՞ւ «Լերման» և հայն «Աչերմոն» . Երկուն ալ սիալ . ճշգագոյնն է Սամզմուաց ԻԱ, 7 «յիշեցից զենց յերկորէն Յորդանանու, ի Հերմոնն ի լենէ փոքուէ» : Արդ յայտնի է թէ Հերմոն լերինք կը գտնուէին Պալեստինու հիսխասյին արեւելակողմն, Անտիլիքանանի մէկ զջմային վրայ, որը է նաև «Երկիրն Յորդանանու» . այժմ կը կոչուին՝ Միեւ Հերմոն = **جبل الله** جبل الله, փայր Հերմոն = **جبل جبل** جبل جبل : կը տեսնուի՝ թէ հոս Հայաստանի հետ երթեք անչութիւնն մը չկայ, մանաւանդ որ Ամսվայ զիրբը՝ Պաղեստինու և Հրեաստանի վրայ զրուած է, ոչ թէ Հայաստանի վրայ . — Եթէ Խորենացւոյն հետեւով՝ Արմէնիա անունն Արմէն սերած Համարինց, այն ատեն պէտք է որ՝ Ոսրոյեացւոց թագաւորը Արգարն ալ «Հայ» ընդունինք, ինչպէս կ'աւանդէ Խորենացին : Այս Արմէնիան անունն, ինչպէս ըսած եմ վիրը՝ բուն յօղուածիս մէջ, Դարեհի արշաւանքն յառաջ երրեք ծանօթ չէ եղած թէ՛ զասական մատենազրաց և թէ արձանագրութեանց : Ամենահին մատենազիրն որ Արմէնիա անուան ծանօթ է Հեկատէսու Միհետացին է . Խանջօւու ործ նծու Արմենու . (Fragm. hist. graec. հատ. Միլլերի, հա. Ա, էջ 18, հոժ. 495) : Հեկատէսու և Դարեհի ժամանակակից են իրարու . բայց Հեկատէսու բուն զիրբը զանուած չէ . այլ Քրիստոսի Եղարտ վերջերն ապրող մատենազիր մը՝ Սահեփանու Բիւզանդացի՝ պահած է այս հատուածն : Այսպէս թէ այնպէս՝ Հեկատէսու այս անուան ծանօթացած է Դարեհի արշաւանքն յետոյ միայն, նուռանեալ երկիրները նահանդներու բանուած ժամանակ : Այս պատմական ճշմարտութեան առջև՝ ոչ Migneոի Խօսցն արժէք ունի, և ոչ Տօւչոնի կարծիքն : — «Այրարատան թագաւորութեան և Ասցանազեան զնդիրն» մէկ մասին՝ Միհենցիքներու հետ ձուումը տեղի ունեցաւ Դարեհի ժամանակ, և ընդհանուր երկիրը կոչուեցաւ՝ Արմէնա, ինչպէս ըսած

հմ արգէն . արդ Արարտու = Արարտ երկրին չձևուած միւս մասն ալ՝ զրահեալ երկրաց ի նահանգու վերածման ժամանակ՝ Մատիանայի և Սպերի հետ միացընելով առանձին նահանգ մը ձեւացուցին, որ Գառարէնի մեծածաւաւ իշխանութեան Ժիւր նահանգը կը կազմէր՝ վճարելով իր տուրը 200 տաղանդ . Խաւուուր ծէ ու Տաշուուր ու Ալարօնուուր * ծնյածուա է պետեատու ու ծանուաւաւ կը կազմէր Ժիւր նահանգն, որ կը վճարէր 400 տաղանդ . ' Առուածաւունից ծէ ու ԱՌաւենաւ ու առ քրօսչեան մէջր տօն ունուու ու Ենչենու տեւառուու տակաւաւ ու ծնյածուա օւնու . (Հերոուուու, Գ, 94) . իսկ Հայաստան և իրեն զրացի երկիրներն մինչ Պոնտու կը կազմէր Ժիւր նահանգն, որ կը վճարէր 400 տաղանդ . ' Առուածաւունից ծէ ու ԱՌաւենաւ ու առ քրօսչեան մէջր տօն ունուու ու Ենչենու տեւառուու տակաւաւ ու ծնյածուա օւնու . (Ասդ, Գ, 93) . Աղեքասանդրի յաղթանակէն յետոյ՝ մեծ փոփոխութիւն մը չեղաւ Հայաստանի վրայ, այլ անոր վարշական կազմակերպութիւնը նոյն մասց սատարբերութեամբ որ փոխանակ Դարեհէն՝ Աղեքասանդրի վերին իշխանութեան տակ մասցին Հայք : Աղեքասանդրէն վերջն է որ՝ Հայաստան իր անկախութիւնը ձեռք անցուց իրկին, և Աղյարատ՝ անոր զիսաւոր մէկ նահանգը կազմեց : Ահա այս կերպով մինչև մեղի հասաւ Արարտ անուն :

3 . Արարտ անուան ստուգարանութեան մասին Երօօզէրի և Վ. Հ. Ալիշանի կարծիքները գիտական հիմն չունին, վասն զի երկուըն ալ լիցուարանական օրինաց դէմ մեղանշած են : (Փակագծի մէջ ըսիմ մանաւանդ թէ մինչև հիմայ ցննած ու կարգացած բնեածն արձանագրութեանց և ոչ մէկուն մէջ հանդիպած եմ՝ «Հոռարատա = աստուածային հուը կամ հրաբուզի» : — Աւելորդ է Գիտենիուսի երբայիրէն — արամերէն բառարանին ցննադասութիւնն ընել հոս, բանի որ անոր հանդիպական ալ մեղի հասարակ մահկանացու մըն է, և հե-

տևարար՝ սխալական Մարզու չի կրնար ամենազիւ ըլլալ երբեք կամ թէ լիզուի մը ամէն բառերը զիտնալ ու մեկնել անսխալ :

4 . Ասփանէկ անուան համար կ'ըսէ Միծ . Քինազատու՝ թէ «ասորերէն ըլլալով, անօգուտ է ստուգարանութիւնն փնտուել երբայից երեխի մէջ» . բայց Հօդիցը հետեղութեամբ կը մեկնուի՝ «պարսկերէն Ասպ ձի, և սանօկիր կը մեկնուի՝ «պարսկերէն Ասպ ձի, և սանօկիր անդիպին մէջ կը գահալիքի կրկին և կրկին: Նախ՝ «ասորերէնը» բայց ըլլալով «երբայիցերէնի», ու և է սեմական բառ կրնայ մեկնուիլ հաւասարապէս թէ մէկավ և թէ միւսով . երկրորդ՝ «ասորերէն» բառ մը «պարսկերէնով» մէկնել . ասիկա Հինքեարպէջնտեանին մարէ՛ն ալ չեր անցներ:

5 . Քինական զիտութիւնը չի ճանչնար՝ «ընտանի և սրբազն» եղած վերացական բառերն . ասնո՞ւ իրօց մեր սրտին հետ կապ ունին ու մեր սրտին կը խօսին, բայց ըըննական պատմութեան հետ՝ զիրազզարար՝ ոչ: Եզեկեկելիք լի, 6 «տաւնն թորգմանյ ի ժագաց հիւսիսոյ» կը նշանակէ՝ Պաղեստինու հիւսիսային կողմի, որ էին արգեսամբ՝ կապպագովիիս և կիլիկիա . իսկ Հայաստան կը գանուուի՝ հիւսիսային արևելականութեան: Ո՞ր պատմիչն ըսած է թէ Հայաստանէն «ձիեր և ջորիներ ի Տիրոս կը ատառուին ծախուելու համար» . Բնչ հարկ կար զիթէլ միամսիայ երկար ճանապարհորդութիւն ընել՝ Հայաստանէ մինչև Տիրոս, բանի որ իրենց քթին տակ կային՝ Պարսկաստան, Ասորեստան, Մարատան, և այլն **: Տիրոսի մէջ վաճառականութիւն ընող ժողովուրդ մը՝ առ տաւուիլ 2-3 օրուան ճանապարհաւ հեռի կրնայ ըլլալ, և այն՝ բեւսուզրաց թուղթարիւնու քաղաքին բնակիչը միայն :

Կ. 8 . ԽԱՍՄՄԱՁԽԱՆ

* Այս Ալարուշեանց՝ Արարտեանց հետ նոյն ըստուն վրայ առն իմ «Տասպական արձանագութիւն Մանակերտ» փաքրէկ աշխատուք թէնա, էջ 1 Բ:

** Մէկէ Պարսկաստան, Ասորեստան, Մարատան մերձագոյնք են Տիրոսի քան զայտատան :